



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


սրառման և տուրանել կուրը ցուցեացած ձևադրին կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առև կուրը ստեղծելու համար նոր

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԾՈՒԾՈՒԹԵԱՆ  
ՊԱՀԵՐՔՍ

A large, handwritten signature in black ink, likely belonging to the author or publisher, is positioned at the bottom right of the page. The signature is fluid and cursive, appearing to read "Հայոց պահերքս".



ԾՈՒԼՈՒԹԵԱՆ

ՊԱՀԵՐՔԱ


891.99

Մ


ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԻԼԻ

11

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՆՔ




Աւզեցի որ առեւ ըլլամ  
մառյար խեղդեց զիս.  
Աւզեցի որ բացը ըլլամ  
հազր մառեց զիս:  
Հ. Մ.



ԵՐԻՇՈՒԹԻՒՆ

Չիլլրտի ոչի՞նչ սրահին մէջ՝  
Եւ ժաղկամանները նիրնեն յոզ-  
նած վարդերով, Դաշնամուրին  
լարերը չտան ո՛չ մէկ երազ. ու  
չօրորուի՛ ոչ մէկ իր, Հովը կե-  
նայ, և, հովքելիները իյնան ուղիղ  
ժալբերով, Ժամացոյցին Թիթ Զաքն  
ալ սառի՛.

Չիլլրտի ոչի՞նչ սրահին մէջ՝  
Մեղմ բոյբերը մահանան, Ժամա-  
նակը չահճի՛, և աչքերը չնայի՞ն.  
Չիլլրտի՛ ոչ մէկ իր, Եւ մրափը  
ժամանի, դանդա՞ղ, սրտի մը վրայ:



## ՕՏԱՐԱՑՈՒՄ

Երամ՝ զս, երբեմն կը տանին  
քեզ ինձմէ հեռու, տափառանի  
մը մշուշին մէջ, սարաւանդի մը  
արեւին տակ, կամ այլուր։  
Կը յածիս ջուրի եղերբներուն  
վրայ, հրուանոյաններու ծայրը,  
շամբերու ստուերներով վերպա-  
ցած։

Երամ՝ ի՞նչքան աղուոր ևս  
չուրի եղերբներուն վրայ, հրո-  
ւանոյաններու ծայրը, շամբերու  
ստուերներով վերքացած։

Բայց և, Երամ՝ զուն այն  
առեն ի՞մս չես...

## ԼԻԶԸ

Լիզ մը զիտէմ էս, տարակայ,

մանիկ ու լոբն,

Մանուշակները կ'անտառեն ա-

նոր եղբերը, և իրենց խորհուրդ-

ներով կը մջնցնեն դայն,

Մարդկային աչք մը չի ժակ' ր

բնաւ անոր խորոջիւնը, և հոմիր,

այն կողմէքն անցած առնեն, չի

վրդովէր դայն իր լիզումներով.

Այս այն լիզն է, որուն մէջ,

մուջին, իրենց արցունքներն

շիք մը ձգելու կ'երթան բոլոր

սիրաները որ կը հեծեծն.

## ԹԱՂՈՒՄ

Ես սիրեցի ծաղկի մը ծոցին  
մօռւթեան մէջ թաղել իմ ցաւս.  
Երբ երեկոն հալեցաւ արտին  
վրայ, և ցորենի հասկերը իրւնց  
հրդեհուած քիստերը մարեցին,  
ես սուզեցայ հովիտին գորշ ըստ-  
ւրին մէջ։ Ես սուզեցայ հովի-  
տին գորշ ստուերին մէջ, ուր խո-  
նարհ զոպան իր աստուածային  
բուրմունքը կ'արձակէր։

Ինչպէս քարաքոսը՝ որ պիտի  
երբեք արցունքը չճանչնայ, մատ-  
ներովս փորեցի հողը խորո՛ւնկ,  
խորունկ, և հոն թաղեցի իմ ցաւս,  
ծաղկի մը ծոցին մօռւթեանը մէջ։

## ՀԱԿՈՒՄ

Մարդ չի զիտեր հոն՝ ուր եւ-  
րազ մը Թաղեցի, Դարաւոր հալ-  
ւէն կը հակէ անոր նինցին,  
սփինքսի մը պէս, Անցնող Թըռ-  
չոնները երբ հարցումները ընեն,  
գետնէն երկարող հեծկլուուրի մը  
տեղը հասկնալու համար, բարի  
ժաղիկը կը շուարեցնէ դանոնք,  
հաղար սուստ պատասխաններով։

Մարդ չի զիտեր, հովը չի զի-  
տեր, ծովը չի զիտեր, երկինք չի  
զիտեր հոն՝ ուր երազ մը Թաղե-  
ցի։

Ու բարի հալուէն դարերով  
պիտի հակէ անօր յամը յարու-  
թեան։

Այս առաւօտ, ի՞նչ արքեցու-  
թիւն վոտին կանանչ մամուռին  
մէջ, սենեակիս սպիտակ որմարուն  
վրայ, սրտիս այրի մթութեան  
մէջ, Թռչունին կտուցին վրայ, և  
այն ամէն բաներուն մէջ, որոնք  
կը սուբան:

Փոսին կանանչ մամուռը, սեն-  
եակիս սպիտակ որմերը, սրտիս  
այրի մթութիւնը, Թռչունին կտու-  
ցը, և բաները որոնք կը Թէւն,  
կը ժառին ինծի, կը Թուին զոհ  
ըլլալ ինձմէ:

— Ես ի՞նչ ըրի ձեզի, կը հար-  
ցընեմ աչքերովս մամուռին, որ-  
մին, սրտիս, կտուցին, և այն ա-  
մէն բաներուն՝ որոնք կը յածին,  
եւ, մամուռը, որմերը, սիրոս  
և բաները՝ որ չեն բռնուփր, կը  
հասկցնեն իրենց աչքերով.

— Մոոցա՞ր, որ այս զիշեր,  
խիղճդ զեղեցիկ երազ մը պար-  
գևեց քեզի:

ՊԱՏՄԵՒՐ...

Պատմէի՛ր, եկուր, երազ մը  
արի:

—Մուջ էր, ու ես լեռներէն  
կ'իջնէի, Կ'իջնէին ինձի հետ  
կտրիմները, որոնք բռունցքներ  
ունէին, վրէժներ սեղմած, Մուջ  
էր, և անոնց աչքերուն կայծերը  
սարերուն լոյս կու տային:

Պատմէի՛ր եկուր, երազ մը  
բարի:

—Լոյս էր, ու ես հովիտնե-  
րէն կ'անցնէի: Կ'անցնէին ինձի  
հետ կարաւանները, որոնք բա-  
զումներ ունէին դէպի յոյսը.  
կարկառած: Լոյս էր, և անոնց  
ժողիտները հովիտները կը ներ-  
լէին:

Պատմէի՛ր, եկուր, երազ մը  
ազուրի:

—Հո՞ն էր... ու ես ակէն  
կու զայի: Կու զային ինձի հետ  
աղջիկներ ալ, որոնք ոսկի մազեր  
ունէին:

Ոսկի մազեր ունէին, և հովը  
կը սանտրէր զանոնք:

ՀՐԱՒԵՐ

Ո՞վ իմ ալեւոր տառապանքու,  
բեզմէ լքուած՝ կը մսի հոգիս:

Ինչո՞ւ խոյս տուիր:

Կարօտը ունիմ սպիտակ զիշեր-  
ներուն, և աչքերուս չորութիւնը,  
ահաւասի՛կ որ, կոպերս կ'այրէ:

Բոլոր հեշտանքներուն մէջ քու-  
ըդ չկայ, Ամանուրեք քեզ կ'ո-  
րոնեմ բիբերովս, որոնք մութը  
պիտի ծակեն:

Եկո՛ւր ինձի, հիւղէն կամ պա-  
լատէն, Եկո՛ւր, զիշերին ծոցէն  
կամ լուսինին շողերէն, Եկո՛ւր,  
ոնրազործին դաշոյնին փայլէն  
կամ զոհին կարմիր արիւնէն:

Եկո՛ւր, ա՛հ, Եկուր, Եկո՛ւր,  
բեզմէ լքուած՝ կը մսի հոգիս:

## ԹԵՇԻԱՌՈՒԹԵԱՆ

Կեցո՞ւր արշաւիդ ձին այլիւս  
սրտիս խորունկ զիշերներուն մէջ,  
Դե՞ւ, չե՞ս տեսներ որ ա՛լ ոյժ  
չունիմ տուկալու։ Պարանոցս, Թելի  
պէս բարակ, —կըսեն, —պիտի իյ-  
նայ ուսերուս վրան։

Կ'ուզես ընկճել զիս, բռնա-  
կա՛լ, նուանել բոլոր կամքս, ևս  
ու զիս, Բայց, պէտք չկա՛յ, պէտք  
չկա՛յ, պէտք չկա՛յ, իմ զեւս և  
իշխանս. քեզի կ'ըսեմ թէ կը սի-  
րեմ զքեզ, ո՞վ իմ եղբայրս ԲՇըշ-  
ւառութիւն, քեզի կ'ըսեմ թէ ա-  
նա քուկդ եմ, միա՞ն քուկդ, և  
հետզհետէ քուկդ։

---

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

ԿՄ ՍԵՐՈ

Մասայ երեկոյին ապարանքէն  
Ներս և զովութեան շունչին յանձ-  
նեցի իմ սէրս:

Գորշագոյնն ու մանիշակագրյնը  
մուշտակեցին դայն, իրենց մշու-  
շալի կիսերանգներով,

Հօն իմ սէրս ապրեցաւ, տոռե-  
րին մէջ ըմպելով բոցը խաւարին:  
Դարու մը զիշերներէն եկող ար-  
հաւիրը սարառու տուաւ անոր  
հիւանդ էութեան:

Ատկէ՛ էր որ մոմի պէս արժ-  
գունեցաւ ան, մանցաւ ու մեռաւ:

## ՆՈՐԱԼԻՆ

Նորալին մը պիտի ծաղկի փոս-  
տին վրայ, ուր անիծեալ սիրառ  
մը նետեցին Երէկ,

Յաւէտ մինաւէ, ծառը պիտի  
ծձէ եղերական հծծիւնները, զորս  
անիծեալ սիրտը պիտի լայ, ցա-  
ւատանջ ու լրուած.

Զայն տևանելնուն՝ ցուլն ու վա-  
րագը պիտի խոյս տան հեռու-  
ներէն. և, ոչ ոք, ոչ ո՛ք պիտի  
երթայ օր մը զովանալ ստուհրին  
տակ նորալիին, որ, պիտի ծաղկի  
այն վոսին վրայ,

### ԱՐՔԵՑՈՒԹԻՒՆ

Այս առաւտօտ ամբողջ աշխարհ  
մը կը զրկէ նոզիս, հազարտ է նո-  
զիս, տօն ունի նոզիս:

Կու զամ ուղիներէն՝ ուր մա-  
մուռը երգ ունի, նովը սէր ունի,  
սպոերը՝ ժպիտ:

Այս առաւտօտ տիեզերք մը կը  
զրկէ նոզիս, բարի է նոզիս, կայթ  
ունի նոզիս:

Կու զամ ուղիներէն՝ որոնց վը-  
րայ շաղն է շդարձեր:

Այս առաւտօտ բոց ունի նոզիս,  
զինով է նոզիս, ա՛յս, այս առա-  
ւտ երջանկութիւն մը շնորհեց  
նոզիս:

## Մ Ր Մ Ո Ւ Ն Զ


Գեղեցիկ ըլլայի, առտուան  
ցոլքերուն պէս, և անոնց լոյսէ  
ժիծաղին մէջ՝ շառագո՞յն:

Վճի՛տ ըլլայի, ինկող չուրի  
կաթիլին պէս, և անոր բիւրեղին  
մէջ՝ շԹացած մարգարիտ:

Անզա՞յտ ըլլայի, ամպերուն  
պէս, և զանոնք կազմող քուլա-  
ներուն մէջ՝ բուրվառէն ելլող  
ծուխը սպիտօկ:

Կապո՞յտ ըլլայի, խոր ծովերուն  
պէս, և անոնց ալրին՝ խորհուրդը  
նիրմանը:

Այլ մանաւանդ, ըլլայի բարի՛,  
հեղեղներուն պէս, կեա՞նք պար-  
զեւէի հողի արգանդին՝ շուր-  
տայի ծովին, և երկինքին՝ ամազ:



## ԱՆՑԵԱԼՆԵՐ

Երեկ զիշեր զձեզ երազս ունէի բոլոր, Անցեալներ...

Օ՞հ, ան ի՞նչ տիտոր, ան ի՞նչ սրտազրաւ, Մանկութիւնս լոյսի պէս տժգոննեցաւ տեղը տալով հիր պատամեկութեան, Ի՞նչ վառ յօյսեր, ի՞նչ փողփողումներ շիշան հոդ,

Պատամեկութիւնս վարօրեն Ծառամնցաւ երիտասարդութեանս մէջ, Ի՞նչ խոլ մտարշաներ, ի՞նչ ըմբուտ իդձեր մեռան հոդ,

Երիտասարդորդ...

Օ՛, կ'զգամ լիլաներու ծանրաւ բեռնումը արդէն խոնչած ուսերուա վրայ, Ծաներ է իրենց տըխրանոյշ բոյըը իմ հիւանդ զզուցողութեանս,

Անորադարձեր, Անցեալներ, լոյսի, վարդի, երազախոռով Անցեալներ, սիրեցէ՛ք զիս,

—

## ՍՈՍԱՍՄԱՆ ՊԱՇՈՒՏ

Գիտե՞ս, սիրելին, մեր սիրելի  
տունին վորբիկ զանգակը թրթը-  
ռուն հունչ մը ունի օրուան մէջ,

Երբ մութը տակաւ կը խուժէ:  
պատուհաններէն ներս, երբ բոլոր  
իրերը բունով ծրաբուիլ կը պատ-  
րաստուին, երբ լոյսին լեզուակը  
սենեակին մօռմիւնը կ'արիւնէ,  
ու այլեւս կը մնանին օրուան ժը-  
խորները, յանեկարծ, զալարուն ու  
ցնծուն ժայթքով մը, դրան զան-  
գակը կը հնչէ: Այդ պահուն, մեր  
պղտիկ տունը ձայնի զուարթ ա-  
խրներով կը լեցուի, և սիրառ ա-  
նոնց մէջ կը լոդայ:

Սիրելին, քու ձեռորդ է որ  
զարկ կու տայ այդ պահուն, մեր  
սիրելի տունին վորբիկ զանգա-  
կին:

«ԵՐ ԵՐՔԵՄՆ»....

Զարդախուցին մէջ, նետուած,  
յասմիկի պղտիկ պարագ սրտա-  
կը այլևս սիրող մը չունի։ Հա-  
զար սիրոն առարկաներու մէջ  
մոռցուած, զգուող ձեռք մը չեր-  
կարիր իրեն։ Իր նուրբ վիզին  
շուրջը, սպիտակ ժապառէնը, ժա-  
մանակի յոզնութենէն գունաթափ,  
անսարսու կուսութեան մը խոր-  
հըրդանիշն է կարծես։

Բայց, նորանոր յօյզերով արր-  
շիռ սիրոը, ատեն ատեն անու-  
շաղիր, երբ ձեռքը տանի անոր  
խիցին, հիւանդագին, խռովիչ ան-  
ցերաս՛յզ բոյր մը կ'արձակէ ան։  
Այն ատեն սիրոը՝ աչերը վակէ  
ետ ետ երթալով կը հառաչէ։  
\* ԵՐ ԵՐՔԵՄՆ\* :

## Ա Ք Ս Ո Ր

Աքսորեցի, աքսորեցի՛ հիւանդ  
սէրերս, Եւ հիմայ, մոխիրներու  
համբուն վրայ բռնին մայրը կը  
վայէ,

Ե՛իշնէ երեկոն, հաշիշային,  
անուշարոյր, ուզեկորոյս. կ՛իշնէ  
սանդուխն ի վար մարմարէ,

Մութին մէջ կը հեծեծէ լըր-  
ւած զահը, որուն վրայ երազնե-  
րուս ոսկի իշխաննն էր բազմեր:

Աքսորեցի՛ բոլոր սէրերս. բայց  
ահա, որբ աղջկան մը պէս կու  
լամ.

Ի՞նչ խորունկ է պարապութիւնը  
մեկնողին.

## ԶԱԽՋԱԽՈՒՄ

Աչքերս բազիններուղ սևեռած,  
ո՞վ Յոյս, քեզի՛ կ'ապասեմ....  
Այսպէս նեղև է հոգիս: Կը  
սուզիմ կապոյտներուն մէջ, և  
հիւսիսայցներ կը ցանցուին սըր-  
տիս խորը:

Ո՞վ սիտի տայ ինձի արեւը,  
սա շիկաբորը լեզուակնելով:

Դո՞ւ, իմ Յոյս, խոստացար  
զայն ինձի հսկումի աղուոր զիշե-  
րով մը: Երջանիկ՝ զայն երազե-  
լով, աչքերս վար կ'իյնան յան-  
կարծ: Եւ ո՞վ սպատրանք, շղշիկէ  
թեւերով աղջամուշը վրադ խո-  
յանալով՝ կ'ապառնայ քեզի:

Վհատութիւնն ալ կրակէ թեւե-  
րով հոգիէս ներս կը խուժէ:

## ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Եւ քանի որ այսպէս սուզի ամբախից վեցկերուս տակ այլք պիտի յամառին իրենց շնական զըստարթութիւնը տօնել,

Եւ քանի որ պիտի խիզճ չընեն արցուներներուս Թախիծը ուըստապղծելու իրենց հնչեղ բրբիշներով.

Եւ քանի որ այն է կամբջ որ իմա պիտի ըլլայ այս ճակատազիւրը, ևս կը հակիմ անոր տակ, Տէր, և կը տանիմ Խաչս Գողգոթան ի վեր.

Ես կը տանիմ դայն տաժանակիր սպատկառանքով, անյոզներեկ, բայց անզամ մըն ալ փչերու շունչդ երեսս ի վեր, Տէ՛ր:

### ՏԻՒԱՆՇՈՐԾ

Փեղկերը փա՛կ, Թարթիչներով կը բռնեմ լոյսը՝ զոր միջուն ինձ կը դրկէ Ճողիկներուն պանցքէն.

Հանդա՛րտ տուն։ Հոն չերմանթիւնը կը բզզայ խելազարած մեղուի պէս, Անխոլի՛րտ... լայն ու լուսաւոր հեռուները՝ որոնց վրայ ծուլութիւնը կը նստի, Գիւղին պորտէն, յանկարծ, արշորին մետաղյին կանչը կիզիչ օմրութենէն վեր կ'ոլորակի.

Երազիս մէջէն՝ որ ուղեղս կ'արեւէ, զլիու տարտամ պտոյտ մը կեանըը կը շարժանկարէ, ևս, հինաւուրց կաներու ժոյլ յօրանշներէն, մանկութեանս ինը տարու օնեմն աղջիկը կու զայ զրկել՝ երազահիւծ կինը՝ որ եմ.

## ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

ԵՐԱՎՋԸ ՌԵ ԵՐԵԿԻԼԸ ԲԵ Այ-  
սոր ԵՐԵԿԻ, ԿԵՎԱՆՔԸ ԿԸ բռնկեր  
անհնան արշալոյսի մը մէջ, և  
ամէն բան նառապայց էր, Առ-  
ակն աւիշը կը զերեւակեր, և  
կապոյտներուն մէջ, սիրող աշ-  
քերը կը ծիծառէին:

Այսօր՝ կ'անեցը կը մարի փլու-  
զակներու մթութիւնն մէջ, Աղջա-  
մուղջը անթափանց է, և, սիրող  
աշքերը դէոյի մահը քարացած՝  
կ'արտասուե՞ն, կ'արտասուե՞ն....  
ԵՐԱՎՋԸ ՌԵ ԵՐԵԿԻ, ԵՐԵԿԻ, ԵՐԵԿԻ-  
ԼԸ ԲԵ Այսօր:

Թ Ա Խ Ի Շ

Աւ լռեցէք մանաւանդ։ Եկը-  
ամփոփիս մէջ ես կ'ունեցնիր մ երդ  
մը զհուկ, զոր կ'եղերդ ևն ար-  
տասագոր հուրիներ։

Ոչ ճնշեք, ոչ շուշնչ, և ոչ շար-  
ժում։

Պիտի անցնիմ եւս պիմայ ուղի-  
նարէն ամայի, անմարդակայն ու  
ախտոր։ Քիչ մըն ալ, թիչ մըն  
ալ, ու պիտի թեհեմ, պիտի թե-  
հեմ ոչինչին։

Ո՞վ հեռուի բոյր, ձեռք ին-  
ձի և ըկարե՛, նողիիս մէջ կարասն  
է որ ծանր ծանր կը մեռնի....

Եղիշը այսուհետ է բազին.  
Եւ, նրբագիծ աղեղ մըն է իրեն,  
շուշը Առաք մեկը չե՞ն պարա-  
սիլ ներածի՝ լուս անցընդառը է աե-  
րին.

Օ՛ համբանը իր սիրոյն,  
այսը այսը, այսը մանեատի:

Դուցէ ոչ որ պատեզ իրեն  
և բեաթային որարուէն, որ առա-  
բան պայա ու արանամ՝ և բային  
դաշող սիրուերը կ'ուսէ:

Հէ՛ք, անփորձ ձիւսու, կ'եւ-  
մայի, կ'եւթայի իր կամբարուող  
երազին:

Այնոգէ՞ս զացին, երբեմն, իսէ  
ալ և բերս իրենց երազին:

«ՀՈՍ ԶԵՇՄ...»

Երբե՞մն սիրական երազ, ուրուն համար աշխարհան լաց'ք եմ ատենաօր, ճիմայ ինձի կը հասնիս, ո՞վ զիտէ ո՞ր ժողորուն մակընթացէն։ Ինձի կը սուրաս ժարելով, սաստատելով մանրախիճարուն վրայէն, բռպիկ, արեւին ու շուրին ցոլքը աչքուու մէջ։ ԶԵ՞ս զիտեր ուրեմն, որ վերջալոյաբ կը նուազի իմ սրտիս մէջ։

Ե՛տ դարձիր, Ե՛տ, երբե՞մն սիրական երազ, ո՞հ, այլեւս ուշ է։ Եւ եթէ դուռս կը փակեմ քեզի, բաց պատոհանէս կը ձայնու սակայն։ «Հոս չե՛մ...»

## ԱՇԽԱՑԻԿ

Ըստ ան ինքի.

—Աշուն է, աղջիկս, աշուն և  
աւեր, Այրի շիւղերը մահուան  
պարը կը դառնան: Պատին վրայի  
վերջին կարմիր տերեւը կու լայ  
գետինը ինկած: Աշո՞ն է, աղ-  
ջիկս, աշուն և աւեր, կրնա՞ս  
ժաղկեցնել զարունը հոգիիս մէջ:  
Ըսի իրեն.

—Երնա՞մ զարունը ժաղկեցնել  
հոգիիդ մէջ:

Եւ հակելով մեղմիւ իր ուսին  
վրայ, ականջն իւ վար սուլեցի  
անոյշ երգերը նախկին սրերուն:

## ՅԵՅԵՒ ԶԱՅՆԵՐ

Շատ և լսեր պահոնք այլիս  
չուզելու համար:

Երբեմն անոնք ինօթ կու գա-  
յին խորհրդաւոր խռովքներով,  
ինչպէս թէ հնդիկ անտառի մը  
բոյրերը ըլլային:

Ի՞նչ թե թեթև այլից են այժմ,  
որոնց համար որոխո մեջ ա'լ  
խորշ մը չկայ:

Եա՛տ ընտանի բարեկամներ՝ ու-  
րոնց կը հան, իսկիմ վաղոցը կամ  
այլուր, և որոնց՝ վարժութեամբ,  
«բարեւ» կ'ըսեմ ու կ'անցնիմ:

## ԱՌԱՆՑ ԱՆՌԻՆԻ

Գիտե՞ս անունը, որ չըսուիր,  
որ չէ ըսուած բարձրաձայն, և  
ո՞հ, երբեք պիտի չըսուիր.

Եթին վրայ, Երկոյին, զուցէ  
կըի լացող ուռին գաղջ անցեալի  
կարօսէն, զուցէ մւռնի վայրի  
կեռւն իր բոյնին մէջ խոպանուկէ,  
զուցէ աղրին ակոսներուն եր-  
գերը խոնչ, Երգերը ժոյլ, և մա-  
զերու զիշերին մէջ վայլին տըր-  
տում Թէլեր արծաթ, հաւար ան-  
գամ զուցէ հալի վերջալոյսը կո-  
պոյտներու անորրին մէջ, և  
մարը մտնող շողերուն ոէմ մա-  
հալուռ ու պլիսիկոր զուցէ ըսուի  
Շնաք բարո՞չ, և առ յանէտ՝  
իրարու, բայց, պիտի, ո՞հ, պիտի  
երբեք չարտասանուի անունը՝ որ  
չէ ըսուած բարձրաձայն.

## ՀՊԱՐՑՈՒԹԻՒՆ

Ես պիտի չերթամ անցորդներէն արզահատանք մուրալու, ցաւին համար որ իմ հոգիս կը հիւծէ:

Հերոսի պէս կ'ուղեմ առանջուիլ, մի՛ս մինակի, սրովհետեւ գիտեմ նաև թէ ի՛մ կուրծքիս տակն է միայն սիրով՝ որ պիտի ձայն տայ հւծքը բուա:

Աճնեկն մութ զիշերին մէջ, փեղկերս փակի, ակռաներովս սիրոս խածած՝ յիմարի պէս պիտի լամ, բայց որպէս ոլի ոչի՞նչ, ոչի՞նչ չմատնէ զիս, պիտի մարած ըլլամ արուեն, աղօստ լոյսն ալ որ խցիկս կը թրջէ:

—

## ՅԱԿՈՒՐՁԻ...

Իսծի կը թուի Թէ՛ պիտի ու-  
զէի ապրիլ այն խորոշնել զիշեր-  
ներուն մէջ, որոնց հեծեծանքը ոչ  
ոք է լսեր. Այն սեփ ուն զիշեր-  
ներուն՝ ուր ա'յնքան հեշտալի է  
սպասելը՝ բանի մը՝ որ չի դար-  
եւ, խռովքներ յարուցանել,  
անցելամո՞յն, խաթկանքներէս և  
յոյսերէս, որոնց ցնորքը ո՞չ ոք,  
ո՞չ ոք չի ականեր.

ԱՄԱՅՈՒԹԻՒՆ

Ո՞վ իմ իշխանս, հուրբը՝ աշ-  
քերու-, կեսանքը՝ ձայնիդ մէջ,  
և կուր տիրել քու զանիդ:

Ահա՝ տարի մը, ահա՝ տարի  
մալ, այնքան ամուլ է նոզիւ,  
այնքան ժարաւիւ:

Ո՞վ իմ իշխանս, երգը՝ շրջաւ-  
րու-, բոցը՝ սրտիդ մէջ, և կուր  
տիրել իմ սրտիս:

Ահա՝ տարի մը, ահա՝ տարի  
մալ, այնքան օսկուր չորս  
դիւ, այնքան ամայիւ:

## ԳԻՇԵՐԱՑԻՆ

Չեմ կրնար նայիլ սա մութ  
մուջ զիշերին, կարծես կոյր ըւ-  
լամ, Պիտի արդեօք երբե՞ք չնա-  
հանցէ մարտղ սիրելին լոյսը. պըզ-  
տիկ աստղերուն քջուռները պի-  
տի չտաքցնա՞ն մեզ բնաւ,

Չեմ կրնար խօսիլ սա մութ  
մուջ զիշերին, կարծես Պամը ըւ-  
լամ, Պիտի արդեօք չարձագան-  
գե և աղուոք երգերն արելին  
մէջ, և սա մահամոյն ցրտութիւնը  
պիտի պատէ՞ մ-զ յաւէտ,

Չեմ կրնար նայիլ սրտիս մո-  
խիրին, և չեմ կրնար խօսիլ  
խղճիս մէջ խրած սա սուր փու-  
շին դէմ,

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Յիշատակներ... որ կը չիւ-  
նէք, որ կը ձիմէք իմ մազերուս  
Ո՞վ բոլորդուր, որ զիս խեղ-  
դելու չափ բարի չէք. ինչո՞ւ յա-  
ճախել լուսամռատիս, երբ առանց  
առոր ալ կմախացած թշուառ  
մըն եմ ես. Ո՞վ դուք, մահուան  
վարդերու պէս հիւծանոյշ, և ինչ-  
պէս երազ մը՝ ծուլասպիտակ,  
ինչո՞ւ ձեր արցունքի տրտմու-  
թիւնը բերել իմ ճամբռուս. Հերիք  
չէի՞ն այսօրները ծանր ծանր զի-  
ժակներով, և վաղերը անլոյս  
վարագոյրով, ինչո՞ւ ձեր աւելորդ  
հովքեկներն ալ երեկը այսօրէն  
բացիսիով....  
ինչո՞ւ, ա՞հ, ինչո՞ւ....

## ԱՄԷՆ ԲԱՆ ՀՈՎԿԻՆ...

Զիւնածաղկի մը օերքները կը  
փեթակ, սպիտակ փաթիլները  
հա՛րա հա՛րա կ'երթան պարեւ ո-  
ղին մէջ,

Թեւ օեւ մազերա կը փեթակ,  
ու ու կ'երթան հալիւ ողին մէջ:

Յիշատակներա կը փեթակ,  
բռւլայ քռւլայ կ'երկարին ու կը  
մարին ո՞ին մէջ:

Ե՞ս և քամ շամ բաներ  
կան, որոնք ինձի կը նային, և  
որոնց ևս չեմ նայիր ո՞ւ ի՞նչ  
փոյթ, Աւ, անծանօթ մելուցքով  
մը բռւ բռւ կը խլեմ զանոնք,  
կը ցանեմ հովին, ամե՞ն բան

**ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ**

ԹՈՅՐ ՌԻՇՏԻՆ

Հո'զի, լինե՞ն կու գառ այս  
մուջին, և հո՞ն է որ հեծիլտալեղ  
աչքերդ ձգեցիր:

Օ՞հ, այս ի՞նչ տգեղութիւն...  
Խսաթանց թեւերուն, և հալած  
ուկորներուդ ո՛չ ոք պիտի նայի:  
Ամենուն ի՞նչ փոյթ օէ՝ դուն  
տառապանքին որդերէն կրծուած  
փուտ մըն էս, և քու ոռնուամդ  
որրապան տաղերգութիւն մըն է  
զիշերային անդորրին մէջ:

Եկո՞ւր ինձի. կրնա՛մ կուբժ-  
քիս վրայ սեղմել բեզ ուժզին, և  
աչք' բուդ պարապին մէջ լա՛ւ-  
բո՛յրոքէն:

## ԱՐԴԱՍ, ՄՈՌԵՑԻՐ. .

Ի՞նչ օգուտ այլեւս, այդ յուշերը արժարժեկէ, երբ հովերուսպէս ցրուած են անոնք,

Ի՞նչ օգուտ այլեւս, աւերակները բրբրէի, երբ կիւզումի զարշանու մուսկեր պիտի երեարին:

Ի՞նչ օգուտ էւրի՞չ բան կայ միսինարուելու:

Ցայզաթիթէռներու խոլ օգուրանցիկները, առ'ս, սպիտակդղիշներու յոզնած երազանենք, տե՛ս. յասմիկներու նըսագները, փոխադրող արբեցունեամբ, տե՛ս. սա լէռները կանանչ կանանչ սարերով, և, առնոնց ետեւէն, լացող սրինգի սազիշներնը....

Ըսէ՛, թի՞չ բան են անոնք, և, սի՛րսոս, մոռցի՞ր դայն....

## ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆ

Տարակոյսը ուրեմն կու գայ հո-  
զիիս. և այս ի՞նչքան հարցական  
նշան ամէն դի.

Ճամբաներէ՞ն, ուր այժմ բու  
հօրանները զացին ու ունու չեն  
Ելեր. պարտէզն՝ թէ՞ն, ուր աղ-  
ջիկները զորտերու ովես կրկուա-  
ցին օբն ի բուն. Ֆիաններէ՞ն,  
կամ աստղերէ՞ն, որ կը ժպարին  
բայց կու լան.

Հարցական նշա՞ն՝ արտին մէջ,  
որտի՞ն մէջ, ժաղիկներուն մէջ,  
ծուլութեան մէջ, բարեւին մէջ,  
բառին մէջ, և առակաւին «Բարե-  
կամութեան» մէջ՝ որուն կը հա-  
սատար ուր բոլորդ, բոլո՛ր»:

## Լ Թ Ո Ւ Մ

Ժամանակը սկսած է ձիւնել,  
հոգի՛ւս ու զուն կը մսիս, թու  
զօշաբաղում՝ աչքէրով կը տէս-  
նեմ, և կը սոսկամ սարսուռե-  
րու մէջ հիւծիլ նշմարէլով։

Անհուն կարեկցութիւնով մը կը  
նայիմ քէզի, ձիւնի ճերմակ պա-  
տանքին տակ, և կու լամ այն ա-  
մէն քաղցր բաներուն համար, ո-  
րոնք սիրէր էին քէզ ատենօր,  
և որոնք անցէր գացէր ևն յա-  
մէտ։

Է՞՞հ, կը նմանիս առ կիսա-  
փուլ ծխանին, ձիւնին տակ ծած-  
կուած, որուն ծայրէն՝ հովը ա՛լ  
պատառ մը ժուխ չի գոներ տու-  
նելիք։

## ՏԱԺԱՆԱԳԻՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Պէտք էր ուրեմն, զերըստին զառնալ ուղիներուն, ուրոնց վրայ ւրեկոն իր մուշն էր ձգեր, Եւ, կորաքամակ, բաղել՝ խարիսափելով՝ հէտքերը առաւօտի բայլքուն:

Ահ, ժերացած, ժերացած է սիրտը որ ճիւանդի պէս կը հեւայ:

Ու թէպէտէւ ան կը ճանչնայ անձնիւր ւրոշմը արտին կակուզ կուրծքին վրայ, բայց չի կրնար դուրս գալ անկեւ:

Օգնութիւն, բարինք, ժերունի է, պիտի առաջի եղտիւրին մէջ:

Ա Ռ Ի Տ Ը

Կար մանուկ առեն մը, ա-  
ռաջ, ուր կրնայի հաւասար ու-  
ռաքինութեան և ամէն բանի:  
Այսոր այս հաւատքը առուն րի  
պէս փախէք է ինձմէ, — Ե՞րբ,  
ի՞նչպէս, ինչո՞ւ:

Դժբախտ եմ սակայն:  
Կը շարժիմ սկեպտօքէն, կը  
լսեմ սկեպտօքէն, կը լռնմ սկեպ-  
տօքէն, կը նայիմ իրերոն, ինչ-  
պէս թէ սուս բաննը եղած ըլլա-  
յին անոնք: Ու երբ կ անդրա-  
ւառնամ ինքունքիս, ցնո՞րբ է,  
նկա՞մ:

Ամէն բան չկայ:  
Կայ միայն բան մը որ տիրա-  
բար իր խաչը կը բառաթեմ: ա-  
մէնոն վրայ. Առ' առն է, հզոր:  
Ներո՞յժ, անսպարտելի:

Եւ մէկ չշմարտութիւն՝ Առ' առը:

## ՅԱՄԱՐՈՒԹԻՒՆ

Եւսանքը նորէ՞ն սկսիլ, ու նորէ՞ն ժամանակ աղուար յոյսերուն,  
նորէ՞ն ճանշնալ սէրն ու յաւզել  
հոգին ակօսներով բոց, նորէ՞ն  
գալարուիլ ակնարկներու տակ  
կախար, անքով վառ, նորէ՞ն և-  
րանել հօփաղները լուրջ, թի-  
ծւոները խոլ, նորէ՞ն տառապիլ,  
նորէ՞ն ցաւ չգալ, նորէ՞ն բա-  
րախւէլ վ բջալրյաերուն, նորէ՞ն  
նուաղիլ, նորէ՞ն ճաւատալ, ո՛,  
սիրոյ անհուն խոստումներուն սին  
և նորէ՞ն մոռնալ....

1921

SECRET. URGENT. SENSITIVE


G. MOLNU

ՏԱՐԱԿ

ԵՇ

1. — Եռովութիւն	5
2. — Օտարացում	6
3. — Լիճը	7
4. — Բազում	8
5. — Հսկում	9
6. — Այս առաւտ	10
7. — Պատմեթիք	11
8. — Հրաներ	12
9. — Քշուառութեան	13
10. — Խմ ուրս	14
11. — Դոբալին	15
12. — Արբեցութիւն	16
13. — Մբմունչ	17
14. — Անցեալներ	18
15. — Սպասման պահուն	19
16. — «ԵՇ Երբեմն» . . .	20
17. — Արսոր	21
18. — Զախշախում	22
19. — Համակերպութիւն	23
20. — Տիւանդորր	24

21. — Երեկ և Այլոր	25
22. — Թափափթ	26
23. — Զու	27
24. — Հաս չի՞մք...	28
25. — Աշնային	29
26. — Թաթե զայնը	30
27. — Առանց Անոնի	31
28. — Հպարտութիւն	32
29. — Ցակուրդի՛...	33
30. — Ամայութիւն	34
31. — Դիշերային	35
32. — Ցիշատակներ	36
33. — Ամէն բան հոգին	37
34. — Քոյրութիւն	38
35. — Ոիրաս, մոռցիր	39
36. — Հարցական նշան	40
37. — Լրում	41
38. — Տաժանազին վրոյք.	42
39. — Սուսոր	43
40. — Ցիմարութիւն	44



ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0012449

A "  
13720

